

ՓՈՔՐԻԿ ՆԿԱՐԻԶԸ

Առ իտաւացի արհեստագէտն
Նոյէ Պոբախնեան,

Ա.

Հովհանին մէջ, ուր՝ չնորհացեց ու ժբապտուն,
իր տօնական զգնութենքն հագուած է բնութիւն,
Ալ տեղ Հաւասարն ամերի, Ազգեան ձեանց սման,
Կ'երազ դրախան մ'այս նովուէն ալ դիմական,
Կը նըշմարէք տունը ճերմակ, որուն շուրջ
Նուրբ ծառերով գարուս պասակ մ'հիւսէրէ է.

Լուութիւն իր շուրջ կը տիրէ.

Որթոց մ'չէն իշլէ ան

Խնչաչ ճակատ կուսական

Ազմակ թողուած մազերէ.

Նըշչուումի նովերով՝

Շուրջը տերեւթ կը թըրթուան.

Հանձնարի յարի սրբազնան,

Արտին մէշտեղ թակարան,

Թափուն բագին Արուեստի

Վ'են տաճարին մէջ բնութեան,

Նըշմարին, մոռացութեամբ երջանիկ՝

Խորջրդապատ տունն է ան:

Չի կորսընցներ զգնուութիւն,

Ով որ Կ'անցնի այս սեմչն.

Գրտնէ այնտեղ բլուրներն ու շարք լեռներուն,
Որ բերած են ամպերն ու մշկ, զարդն ամչն.

Խոմին վըրայ, հաւաք սիրուն,

Խոմէ առաջ նկած հոն՝

Կը ծիծաղի մարզագետին մը ծանօթ.

Կը ծիծաղի զի ծաղիկներ, գոյնն անոր,

Շասոյնքնեխն բաղաւաւոր,

Չեն թառամին նոյնքան շուտ:

Հոն գեղջուհիք ետ կը դառնան արտերէն.

Բաց շըրթուարնին անձան երկով կը նուազեն.

Դիշեր անցամ արեն մ'այնտեղ կը ծագի,

Զփարասելուն կէս մըթութիւնը տնակի.

Մըրրիկ, աստղիք, ու հեղեղ,

Բնութեան ամէն ոյժ ու զել,

Հոս թափօրով կը մըրտան

Ազատորէն, բաւ է միայն՝

Ցարգեան կանոնը պաշտօնած լըռութեան.

Աւ նըկարի, կիրակին,

Հնու զիւղական ամբոխին,

Ուսկց այնքան անջատ ու բարձր է հոգին,

Եկեղեցին կը իիմէ

Որ զարդարուած է իրմէ

Կարմիր գծուիքով Տանգէրն,

Ալօնելու սըրտազին, —

Թէ բանաստեղ, թէ քթըուած, —

Պատկերներուն առջեւ իրմէ նըկարուած ...

Ուսկց Կ'իշնեն այս սրազող փոքրիկներ,

Որ հովին փոած մազերնին,

Խոտոստելով կը մնկնին ...

— Բըլրան ծայրէն, ուրտեղ, առջեւ նըկարչին,
Հրեշտակներու ըրին գեր:

Բըլրան ծայրէն, ուր նըկարիշը բազմիր,

Օրուան մը մէջ կանգնէ ժայռին ու բերգիր,

Որ գարերէն են շինուած.

Նա կը կըրկնէ, թուղթի վրայ,

Ինչ որ ըրաւ տիեզերին մէջ Աստուած :

Խոտոստիկն Կ'իշնեն փոքրիկ հրեշտակներ.

Ո՞րքան նըկարն է բաղդաւուր քան անձեր,

Եւ օրինակն որքան յարգի քան բնագիր.

Պիտի տեսնեն բիւր երկիր.

Գաղըք քաղաք թափառին,

Պալէկերին մէջ երջանկապոյն քան իրին.

Պալատիք իրենց պիտի տըրուն բնակարան.

Իրենց արքերը նըկարուած պիտի տեսնան

Երջանկապոյն, իրենց վըրան հրացող՝

Մարդիկն որոնք հագուին զգեստներ ոսկեղող.

Խնչարս զգնան ու նուրը զարգեր, ակունքներ,

Որոնց լոկ մին իրենց ապրուստ պիտի զգնէր,

Ջոր իրական աքն ապունքով պիտի տեսնէր:

Քաղաքներէ այսպէս Կ'անցնի պատկերնին,

Մինչ նըկարիւն, իրիկուան գէմ, ի դաշտին,

Կը նըշմարէ իր հրեշտակներն, որ բոպիկ,

Զարգերկով աշղով իրենց խոպանիկ,

Զանով բըրնած բան մը, թըրուառ, բայց անհոռվ,

Կ'անցնին ճամարէն «Պառքայիօլօն» երգելով: —

Քաղաքներէ այսպէս Կ'անցնի պատկերնին,

Մինչ ըստուերի, մոռացութեան մէջ կ'ապրին՝

Դիւցաղուններն և հեղինակ քերթուածին ...:

Հ. կ. 8. Աւանան

Շարայտելի

↔ · ↔ 0 < → 0 ↔ · ↔

ՀԱՆԳԱԾ ԵԿԵՂԵՑԻՆ

(Շարում տիս էջ 525)

Համոյ չուզելով ալ տանջել կնիկը որ
արդէն վշտացեր էր, սիրալիր կերպով մը
Ճեռքէն բննեց ու տարաւ պատուհանին
գոզը նստեցուց, իր դիմացը:

Պարզ երկինց էր, աստղերը կը փայ-
լէին, հեռուէն կը լսուէր գետի Փշշոցը,
քամիի մը պէս զով, օրորի մը պէս հան-
դարտեցնող: Հոս, հոն, ծառերու մէջ, դեռ
լուսաւոր պատուհաններ կը տեսնուէին.
ցաղացը թաշուեր էր բայց զեռ չէր բնա-
ցած:

Համոյ լուրջ՝ բայց համոզուած եղա-
նակով մը սկսաւ: Մէրիան, անդրադար-
ձած պիտի ըլլաս, որ բաւական ատենէ
ի վեր մտածեռտ էի:

— ծիշը երեք ամիս մը կ'ընէ,

— Ազէկ որ կ'ըսես, դժուար խաղ մը
կը խաղայի, և այսօր վերջապէս գլուխ
ելայ:

— Կորսնցնելով:

— Կեցի՞ր, կնիկ: Գիտես որ պալատի
մը մտածութիւնը՝ զրեզ երջանկացնելու
համար, իմ սեւեռում եղած էր:

— Եւ խենթութիւնդ:

— Կեցի՞ր կնիկ: Բայց բանի որ օրերն
ու տարիները յառաջ կ'երթային, աւելի
կը սաստկանար, կը բռնանար վրաս, այս
մտածութիւնը: կը տեսնէի որ կեանքս
կ'անցնի, յիսունի մօտ եմ՝ գիտես, և դու
ուկիներս չէին ներեր ինծի պալատին ձեւ-
փն վրայ անզամ մտածելու: Եւ սակայն
ամէն տեղ՝ ծառի մը թուփին վրայ, ցուփ-
քի մը տակ, տանիքներուն վրայ, բաց-
ոթեայ դաշտերուն մէջ, պարզ օդին մէջ,
պարտէզներ կը տեսնէի ձեւաւոր կերպով
կտրուած, մէջը պալատ մը հարիւրաւոր
դռներով, աշտարակներով, պատուչաննե-
րով: Ճակատին դիմացը լընակ մըն էր,
երկինքի պէս կապոյտ, թիւրեղի պէս զիտո:
Ես ճակին ափին վրայ էր. դու վերը
պատշգամը . . . :

Գլուխս այս մտածութեամբ, աշքերս
այս պատկերներով լեցուն, անտառն էի
փայտ կտրելու: Աշխատսելու յօժարութիւն
չունէի. ժամերով կացինս ձեռքս էր, բայց
դեռ բռու չէի կազմած: Վեր կը վերցնէի
երկաթը՝ օդին մէջ. փայտին վրայ՝ զոր
պիտի կտրէի, կ'երեւար պալատը, իր
պարտէզներովը, իր հարիւրաւոր պատու-
չաններովը, իր ապակիներովը իր լինե-
րովը և բռու դէմքը մէջը. ես կը դիտէի ու
կը դիտէի: Մթափելուս՝ կը գտնէի կացինս
վեր, օդին մէջ՝ ճիշդ նոյն դիրքով կեցած:
Իմ յափշտակութեան ժամերուա քանի մը
անզամ հարուած տուի պարապին, և իմ
բռնութիւնէս մզուած՝ քամակոր հարուածիս
ետեւէն կ'երթայի, կ'երթայի, յետոյ գե-
տին կը զարնուէի: Ցաւէն սթափած՝ կ'ի-
մանայի որ հարուած օդին մէջ եմ տուած,
կարծելով ծառի մը բռու տեսնել հոն, ուր
չկար:

Աշխատութիւնն ձգեցի. զլուխս վեր ա-
ռի. աղուոր արեւ էր. տերեւները զեռ թաց
էին զիշերուան անձրեւէն. զողերը անոնց
վրայ զարնելով պամանդի պէս կը փայ-
լէին: Հինաւուրց եղեւիները՝ ջաշեր կ'ե-
րեւէին, հատուածակող պապակիներով զար-
դարուած: Հիշացած՝ սկսայ քալել, վլսուս
մէջ ունենալով պալատի մտածութիւնը,
աչքերուս մէջ անոր պատկերը:

Քալեցի ու քալեցի անտառին մէջ, ոչ
մէկ ուղղութեամբ. խելքս վրաս չէր որ
կարենայի զիս կառավարել: Դէմակոր կ'եր-
թայի. ուր՝ ես ալ չէի գիտեր: Եւ ահա
ականջիս շշունջներ զարկին. կարծեցի լսել
ջրի ձայն, մարդու ոսնամայն, ցրցինջներ:
Գլուխս վեր առի: Տէր իմ Աստուած, ինչ
էր տեսածս: Պալատ մը տասն անզամ
աւելի բարձր քան հօրդ, հարիւրաւոր զըռ-
ներով, պատուհաններով, պարտէզներով,
լիներով: Երազ թէ իրականութիւն, մտա-
ծեցի: Բայց զոր կը պակսէիր պատշզա-
մին վրայ, և իմացայ որ իմս չէր: Այսու-
հանդերձ այսչափ նմանութիւն զտնելով
իմ երազածին հետ, յառաջ զնացի աւելի
մտէն դիտելու:

Մարդ մը յայտնուեցաւ, որ զբան զի-
մաց վեր վար կը ճեմէր: Գիրուկ, զուարթ-
երես, բարձրահասակ քառասունոց մը: Իր
մէկ դարձին՝ ակնարկը ինծի հանդիպեցաւ
ու քանի մը ակնթարթ վրաս մնաց: Նա-
յուածքը արհամարհական չէր. բայց չհա-
մարձակեցայ խօսք մը փոխանակելու փա-
փաց մը միայն ունեցայ հետը խօսելու: Պա-
լատը դիտելով հանդերձ՝ առիթ մը կը
փնտուի ուշազրութիւնը վերստին վրաս
զարձնելու: Բարերախտարար համբէշը
վար ընկաւ: Փութով վազեցի, ծռեցայ,
առի գետնէն և շնորհալի կերպով մը իրեն
տոփ: Մարդը նայեցաւ բարի աշքերով,
գրեթէ ծիծաղող: Այս բարեհանութիւնը
բարեւ մը համարեցայ, և իմառայ եմ, ըսի
ծովելով:

— Պալատը կը դիտես, ըսաւ մարդը
անփութութեամբ:

— Հիանալի է, տէր իմ, պատախա-
նեցի:

— Կիրթ ճաշակ ունիս, աւելցուց մարդը, անտառապահ մըն ես:

— Ո՛չ, տէր, փայտահար:

— Վաղը բեռ մը ինձի կը բերես, պատուիրեց մարդը, և այսպէս դու առիթ կ'ունենաս կրկին անգամ այս պալատը տեսնելու:

Ես մինչեւ գետին խոնարհեցայ: Մարդը արդէն ներս քաշուած էր:

Ի զարձիս շուարեցայ. յափշտակութեանս մէջ՝ անտարին բոլորովին անծանօթ տեղեր զնացեր էի, զորս մինչեւ այն ատեն չէի տեսնած: Ասդին զնացի, անդին զարձայ, բայց ամէն տեղ նշաններ զնելով, որպէս զի միւս օրը անխափան կարենայի փայտը տանիլ: Ատուերը երթալով կը թանձրանար անտարին մէջ, զիշերը թափառելով պիտի անցնէի, երբ դոնտէիս ձայնը՝ ականջիս զարկաւ: Ահա, իմ բարի դոնտէս: Քայլերս իրեն ուղղեցի. խեղճ իշուկ: Իմ ոտնաձայնիս ականջները տնկեց: Կ'ուզէր արմատէն փրցնել ծառը, որուն կապած էի զինքը, ինձ ընզառաջ գալու համար: Կ'ուզէր իմացնել որ զառնալու ժամն էր, և իրացնէ ստուերները երկնցեր էին: Ես այն օր քիչ բեցուցի զինք: Փայտ ալ չէի կտրած արդէն:

Անձկութեամբ երկրորդ օրուան կը սպասէի, և զիտես թէ ատենէ մ'ի վեր՝ սովորականէն կանուխ անտառ կ'երթայի: Աղեկ բեռ մը փայտ պալատը տարի: Մարդը զրանը զիմաց զտայ, որ ժպտեցաւ: Ինչ ըեռն, ըսաւ, դու քաջ փայտահար մըն ես: Հրաման մը տուաւ և չեմ զիտեր ուսկից, քանի մը ծառաններ զիմացն տընկուցան, կռնակս թեթեցուցին: Գինը ի՞նչ է, հարցուց անհոգ ձայնով մը, և առանց պատասխանի սպասելու, այնչափ առատօրէն վճարեց, որ ալ զնոյն վրայ չմտածեցի:

Մեր յարաբերութինները կանոնաւոր դարձան. առանց զիրար տեսնելու չէինք կրնար անցնել. և միշտ մեր սրտերը աւելի զիրար կը հասկնային: Մարդը հետ զինի հրամաց, յետոյ կրուակուր ալ տուաւ, յետոյ կրուակուր ալ տուաւ, յետոյ կրու-

կուրին ատեն քովս ալ նստեցաւ: Ահա, ո՞րչափ աննման այս մեր աղաներուն:

Հետաքրքրուեցաւ խեղճ փայտահարիս կեանքով: Ես ամէն բան իրեն մանրամասն պատմեցի: Վու դէպքը զինքը շատ յուզեց. իրեն համար դու ամենէն գեղեցիկ և ամենէն բարի կինն եղար:

Ահասամիկ ինչ որ չարն է, մտածեց Մէրիան, սարսաց, սոսկաց, զսպեց զինք. և աւելի հետաքրքրութեամբ՝ բայց առանց դուրսէն ցուցնելու, սկսաւ հետեւիլ պատմութեանը:

Օրեր յառաջ կ'երթային. ես համարձակեցայ առանց փայտ տանելու ալ պալատը երթալ. բարեկամ էինց այլ եւս:

ՄԵՍԱԽՈՂՔ ԵՐԵԿՈՐԻՆ ՀԵՂԻՆԱԾ

Հարայարելի

ԼԵՌԵԱՐՑԻ

ԲՐՈՒՏՏԱԾՈ ԿՐՏՍՅԵՐ

Յորմէւեկ տապալեցաւ հարթայտակ թրակեան փոշուղի մէջ աւերսէ անպին խառական արութիւն: Որով կանչ երեսորեան հովհաններն Ու տիրերեան ափը կ'ընէր ասպարեզ ձակասատիրը խուժաղուծ ձերուն կոփուանձքին, ուածուաներէն ապաւեր՝ Որոնց կ'էխէ սառուցեալ Արքի թիգատեր, կը կանչէր սրենը զոթակն քանդելու: Հոսեական պեր պարիստներ ուշաշէն: Բրուտուն քըրանձ ուղերարակն արիւնով թուրմ, ողողուն՝ զիշերին մէջ ազգաւուզ, Առանձնացած մահուած հաստատ որչամամբ՝ կ'ամբաստանէ գծոխըն՝ ւանողոց աստուածներն, Ես ի զուր իր լուսանեներով մուեկան կը բաթէ օդը քննէս: Խո՛ւ ըստութիւն, շամանդապները մնածեց Եւ թափուառ ուրուներուն դաշտակը են Քու զարժարանդ, ու ետեւէն կը շըրի Զըլլուամը Զել, ով կը զեղուէն ասուսաներ, (Թէ օժարան Փեղեթմուն ունիք ձեզ կամ ամպէրուն վըրա) ձեզի խաղալիկ Ու ծաղրի նիւթ է լարաբաս զարմ՝ որտ Դուք մեւեաներ խթղրեցիք, Ես խորամանդ նենդ օքնէք